

ԳՐԱԿՈՆ ԺԵՄՈՆԻ

Վ Ե Ր Ա Բ Ն Ն Ո Ւ Թ Ի Խ Ի Ն Հ

Օրուան մարդբ գաւառացին է: Ամեն բան գաւառացին:

Արդէն՝ վաճառականութիւնին՝ գաւառացին երևուած էր. Պոստ աղջիկներուն փեսացուի հրապարակը՝ գաւառները փոխազդուեցան. այսօք ալ գրականութիւնին է որ գաւառացին կանչի կամ կը նուիրուի առանց ցոյց շտայ իւր աղբերները: Այս թերութիւնը կը նշանարկ է. Գիշերուկի գրածաներուն մէջ, թէպէս միշտ սակածեալ չէ գրող մը, իւր ամէն մէկ խօսքին վկայութիւն մը բերելու կամ նոյն իսկ հոսումներ ընկու, քանի որ հասարակ լրագիր ընթիւրուններուն համար է գրածն եւ ոչ մանագէսներու ուղղուած: “Ծաղկին, մէջ յառաջ բերուած համեմատական կոտր մը բարձրաձայն կ'աղաղակիր որ բառական փոխառագիւն մը կայ մէտսեղ, եւ եթէ յառաջ բերուած սինակներէն մէկը գր. Ծահինեանին է, երկրորդն ալ Հասկ. Գիշերուկինն է: Հոս փոխառութիւնն ակն յայտնի է, բայց երկուքն ալ հասարակաց-տեղիքէ մը փոխառակալ չե՞ն...: Համեմատեալ բառ երն տարակցոյ չկայ, որ երկուքն եւ ոչ մէկուն գիտն են. բայց յարակից բառերուն շաբթը կը վկայն որ այս անդամն անախառատութիւնը գր. Ծահինեանին է: Հարկ էր սակայն այսպիս ծախութ համեմատութեան մը համար, գատապետել բարեկամ մը, որ այս տողերս գրողն միշտ համակութեամբ խօսած է՝ այն հատուածին հեղինակին նկատմամբ...: Եթէ գիւռ մը ըլլար, եւ այս գիւռին համար letters patentes մը ունենար գր. Ծահինեան, այն ատեն իրաւամբ գտառքետելու, ձգձելու տեղին կը մարզ: Երկու բարեկամաց մէջ՝ յուսանք թէ այս մանր միջադէպ, առիթ չըլլար հակասաց սլաքներու փոփոխման, եւ կը վերջանայ ինդիրը, աւելի զդոյց ընելով Հասկաբադ-Գիշերուկն այսուհետեւթօթափելու իւր վկայէն բանագողի (գերմ. plagiari) արատը:

Կ. Պոլիս, 24 Յունիուս, 1902:

Թաթողի վանսահամութիւն

Հ Ա յ ս բառին չ ապագրութեան տառապեաց պատճառ էր առաւած զօրոց մը գալ. plagiar = բանագողաթիւն բառին հնար հնար զփոթելու եւ անիւան սլքքեր արձակիւր անդիրը գրելու արուեստին հեղինակին դէմ...:



Հետեւաբար՝ եթէ հինգը գիտնային թէ նոյն խակ հաւսար պայմաններու մէջ՝ մրցանակը պիտի արուել՝ ինչ որ ալ ըլլայ՝ նորին, հակած չկայ որ պիտի շմանակիցէին այսպիսի անհաւասար մրցման մէ: Բայց քանի որ եղածը եղած է, քանի որ՝ վերըն պահուն՝ երկուքն ալ ոռովնունիւն սոսոյն, կը ըստի, հարկ չէ անձնասիրութեան փառմ ինչդիրներ հանել նիւթական վարձատրութեան մը առաթիւ՝ որ այնքան շատ պիտի ուրախացնէ: “կրտսերը” Արժանաւոր վաստակ մըն է, ոչ զի աչքը վրան մալու չէ:

Ամեն բան գաւառացին, օրւան պահանջում է:

* * *

“Ծերսովն Խրնանորսովն էն, ուշագրաւ վէպ մըն է գաշտային կենակի ապրող մանրամաննութիւններով՝ որոնք այնքան քիչ ծանօթ են բուն պոստեցին: Երանի թէ օրինակէն իրամուսուելով, գաւառներու ամէն անկիւներէն տեղային այգան կեանք հոռող գրութիւններ՝ որոնք իրենց մասնաւոր նկարագիրովը, ոճին եղականութեամբը, դիմուլութեանց նորութեամբը, պահած կորով մը պիտի մոցնէին պոլսական առենուկութեան մէջ: Արտամնիկ սիրերդներով կը հալին ու կը մաշին մէր միտքերը, աշխարհի երես չտեսնողը՝ իր չորս պատերուն մէջ փակուած՝ երեւակայութիւնը ի զուր կը գրգռէ չըսր յանդ յարմարցնելու համար, եւ ասով առաջ կու գան ախտական վիճակ մը, հիւնադ գրականութեան մը վախտ արտադրութիւններ: Խակ արձակի մէջ՝ կարծես այլ եւս բան չնաց դիմուելիք ու գրուելիք: Ժամ է որ գաւառական պատուասուզ դարմանէ կացութիւնը:

Սաեփան աբար գրաւեց ամբողջ համակրութիւններ: Դաշտային առաջն պատիկը շատ մասհար է իր որոշ եւ յատուկ գյուղերով, մասութեան կուս աշխատութիւններուն թողարած մշակին հոգեբանութիւնն ալ ուշագրութենէ չի զիիպիր: Բայց կայ ամբողջութեանը մէջ մասնաւոր բան մը. չգիտամ ինչ մը, մամուռութիւն մը, ըսիմ, որ կը մատէ թէ արուեստագէտի նարաիիւթիւն համար:

Օրինակի համար՝ երբ Ստեփան աղջօր գլուխը “կատուած քարէ քար՝ քառուուկ գընդակի մը պէս”, ընթերցող կը պասկ գանինին խորտակուելուն եւ ուղեցն դուրս ցայտելուն ներկայ գտնուիլ: Բայց այս յուզումը ի զուր կ'այլայլէ անոր սիրուը վէպին մինչեւ վերը,

ուր հասնելով՝ վերջապէս կը աելեկանայ թէ մէրքերն թեթեւ էին բարեբախտաբար, չոս՝ վլագտիրը կը յիշեցն վերաբուժի աշակերտ մը՝ որ առաջն անգամ ներկայ կը գտնուի դիալուութեան դասին, եւ կը սոսկայ ձեղուառեծ:

Ցեաց “կիրամուռքին, մեր վայ ազգած սպասորութիւնը շատ թեթեւ է, եւ Ստեփան աղջօր խնձն բուն վիճակը աւելի զօրել կերպով պիտի շշտուէր՝ եթէ հակադիր պատկեր մ'ալ գտնուէր” կիրամուռքը անխզօրէն աւրողներու: Այդ պատկերը կինար յարմարօրէն դրուիլ գեղի փաղցին մէջ մոտած պահուն, ենթագրենք անսարան մը՝ ուր անգործ կիները դրացին վայ զըպարտութիւն կը յերիւրէին: Այս գաղափարը՝ որ գեղեցիկ է, մասցած է հանուրդածութեան ձեւի տակ: պէտք էր աչքի ներկայացնալ գործողութեամբ, շարժմամբ, ինկան կարճ կուռուլ մը:

Անոնք են գլխաւորաբար ըսելիքս “կըրտսերին վայ զըպարտութիւն կը յերիւրէին, ինչ աղափարը՝ որ գեղեցիկ է, մասցած է հանուրդածութեան ձեւի տակ: պէտք էր աչքի ներկայացնալ գործողութեամբ, շարժմամբ, ինկան կարճ կուռուլ մը:

* * *

“Երեցը, հին ծանօթ մըն է ինծի: Օրթագիւղի մը, եւ ինչ որ աւելին է գրաբարի փարպես: Ձեի զարմանար եթէ յիշողութենեն երած ըլլայի, քանի որ իր այնքան յորի աշակերսն էի գասին մէջ: Աչքերուս առջեւն են գեռ՝ մանճի թաթերու նման գիրովը առղ ընդ մէջ սրբագրութիւնները՝ այնքան խցոնի կատարած: Եւ երբ կը տեսնեմ որ Մարկարացին կը քարընդունէ Օրթագեղղին, չեմ ներեր Զոհաբին — որ ինծի պէս Օրթագեղղի էր, դպրոցակից մը՝ թէեւ ոչ գասակից — մոոցած ըլլայ այս առածիք՝ որուն համեմատ: “մարդ Օրթագեղղի կը ծնէ վերըն ըլլար:” Թերեւս Զոհաբա նաւարական մըն էր հոն, անծանօթ կէտ մը ինծի համար:

“Ենու լերան չի հանգպիր, մարդ՝ մարդ կը հանգպիր, եւ “Ո՛չ է աշակերտ առաւելի քան զվարդապիս իւր, երկու առակներ որոնց ճշմարտութիւնը անգամ մը եւս կը հաստատուի ներկայ գտնուիլ:

Բայցընհատ, միսթիք, մելամաղչուտ, անուանցքը գեռ իւրաք կ'ուղեք Յով. Սթեթեանը, այդ ձեր գործն է: իմ ալ է հիմայ նկատել զայն իր “Մերժում, ին մէջ, որ ամէն տեսակէտով գեղեցիկ նորավէպ մըն է, հոգեբանու-

Թեամբ լեցուն։ Հոն՝ իւրաքանչիւր գերասանի ուղելին ծալքերը քակուած, պարզուած են ընթերցողն աշքին առջեւ։ Կրիդոր ազնու՝ իր մեծ ճարպիկութեամբը եւ քիչ խզմահարութեամբը, իզար հանըլո՞ իր յիսուն տարիէկան ամուրի կեղծաւոր աղջկան նենգամութեամբը — Պալզաքի Cousine Beltefն մանանկարը — Միհրան ազնու՝ սրբի եւ տոպքին մարդու լաւատեսութեամբը, Արմենի բանագողի տիպարը, որ կը վկայ հայ գրականութեան մեջ, անանի որ Արմենակի յատուկ՝ “ժառանգականութիւնը” տոշմանդականութիւնը է մեր մասենագրութեան տեսակւտով։ Վերջապէս, Հերմինէ՛ համակերիլ զոհ մը համարի մենամղութեան սյդ սկեպտիկ Արմենակին։

Մարդկային ծօւմեներու հաւաքման մէջ՝ բաւական տուր դիտողութիւն, եղիշութեանց ձուլման մէջ՝ բանաստեղծի երեւակայութիւն, գէպէերու տրամաբանական յաջորդութիւն, վէպին գոհացուցիչ երկայնութիւնը — 7½ էջ փոխանակ վեց պահանջուած չենրուն — ասանց ամենքն ալ նպաստուոր վկայութիւններ են հեղինակի համար։ Միհրան աղային աղջիներուն անօթութենէ մենելու պարագայէն զատ՝ որ Ճմարտանման չ'երեւար, մատցած գէպերը բնական ընթացք մ'ուժին։

Աւելցոցքէ յստակ ո՞ւ մը, տեղ տեղ զարդարուն, յաճախ գունաւորուած ինչպէս աղջիներուն գէպէ՛՝ “բոսորավոս վարդ մը ճերմակ վարդի լայն թափանցյլ թերթի մը ետեւէ գոշաշկուած”, կրկին երաշխաղութիւն գործին յաջորդութեան։

Ըստ շէ թէ ոճը աւելի կորովի չէր կրնար ըլլալ. կարծես թէ տեղ տեղ կը թշոյնայ, կ'անօսրանայ, եւ բացարձակ երեւակայութեամբ սնած բանաստեղծն ընդուն անդադար կը ծփայ, չի հաստատուիր կոչս իրականութեան ճիշդ ձեւերուն կաղապարին մէջ։

Քիչ մ'աւելի ինազմք անօգուտ պիտի շըլլար. պարբերութիւններու մէջ կան փոքր քարի, աւազի կտրոներ՝ զըրս մաքրել պէտք էր. ցորենին մէջ յարդի կտրոներ մասցած են, որոնք պիտի անհետանային եթէ անդամ մըն ալ հավին նետուած ըլլար։

Երբ այս յատկութիւնները կը միանան գրադէսի մը մէջ, իրեն դէմ մէկ մեղնադրանքի ձայն կընայ բարձրանալ. թէ ինչն յամաս չի ներկայանալ հասպարակի վլայ, եւ առակին կենդանին պէս՝ իր որսը կը թողու, ոսկի ժամանացին մը լայն ու մաքուր, օրուն երկու կողմը բարձրացած են անտառաշատ՝ գալարագեղ

Աւրիշ տեսակէտ մըն ալ։ Ներկայ մրցումը որ արդինաւոր պիտի ըլլայ, մէջտեղ հանեց մոքերու նոր հոսանք մը, այսինքն բանաստեղծութեան յարաբերական մնանկութիւնը, եւ հրահանգիչ արձակին պատիհի վերադառնալը։ Այնչափ շատ են յոթի ստանաւոր շինողները, որ պատիհ ժամ է վերակազմելու արձակագիրներու ցրուած խումբերը, Մեր տահմային յառաջադիմութեան մասունք մէջ կը կայանայ։

Ենակէ այն կրկին ստանաւոր գրողները՝ որոնցմէ մէկը արձակի մրցման մէջ կը նետուի, միւսը՝ արձակ գրողները քննելու պաշտօն կը ստանայ, արձակ գրողի մը կը ծառայէ իրբեւ օգնական, եւ կը դաւանի անոր գերիշխանութիւնը։

Բանաստեղծութիւնը պերճութիւն մըն է մերինին նման աղջատ մատենագրութեան մը համար՝ որ պարտի իր ամբողջ միջնորդները կենդրուացնել մէկ նպատակի վրայ, այսինքն՝ իրական եւ առնական գաղափարներու ծաւալը ու բասարակ ընկերային ամեն իսաւերու մէջ։

14/27 Օռևուար 1902:

Գ. ՄԱՂԱՍ



Ա Յ Ի Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Խ Ա Ն

Ո Ւ Ը Լ Ե Ւ Ա

Յ.

Քաղջիս անունն ինքնին կը ցուցընէ թէ՛ ի հնաւոմ վրաստանի քաղաքներէն մին էր. ստակայն եթէ ըսնէք որ Անալցիսա կիսավ շափ հայրպաղզ մը դարձած է այժմ, առուգիւշներ սիալիք։ Իբր ապացոյ բաւական է ըսնել թէ այցելու մը կը դանէ հոն հայ բարբառն ընդհանրացած եւ ըսն բաւականի զարդացած։

Բաթաւում գիղիս կտուցուած երկաթուղին Սուրամ (Souram) մօտերը։ Միհայելովի առջև ուրիշ գիծ մ'ալ ունի, որ համառակ աւշ զաթեամբ գաշտավայրերու՝ երկիրտացօրենց արտերու մէջն, մէկ ու կէս ժամ հեռաւորութեամբ կ'երկննայ մինչեւ բօրժօմ (Borjom) չքնաղատեսիլ՝ կուր գետին աջ ու ձախը կառուցուած սիրուն քաղաքը։ Կա ասկից մինչեւ Անալցիսա, կուր գետի երկայնութեամբ եւ անոր ձափի կողըն շինուած է արքանի ճանապարհ մը լայն ու մաքուր, օրուն երկու կողմը բարձրացած են անտառաշատ՝ գալարագեղ